

## ՎԱՐԴԱՆԱՆՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Աւարայրի լուսաճակաս ներոսներ,  
Զեր արնազեղ յիշատակին դէմ նորէն  
Հոգիս պայծառ հիացումով է կանգներ,  
Բայց ձեր մոայլ, դառնադաժան օրերէն

Գառնազոյն չէ՝ մեր օրերուն սա անդէմ  
Մեր ըուրերուն մատուցած մուրն ու լեղին,  
Մինչ ձեր կամքի առողջ, ուժեղ պատին գէմ  
Կը փերէին հիւանդ նեսերն ոսոխին :

Երանելի ժամանակներ, իրաւ, ուր  
Նիւթի, փառքի երկրպագու մարդոց բոլ  
Ամենուրեք կային պայծառ հաւաքով

Մարդեր, որոնք իրենց արիւնը մայնու  
Թափելով վեն նպատակի մ' ի խնդիր  
Կր յուախն աշխարհի մեղքը զազիր:

ԳՐԱԴԱՎՈՅՆԵՐԸ

Ապազան որքան մռայլ ու ահաւոր ինձ ըրտի,  
Դեռ կը մնամ ևս զերին իր հմայքին անխմաց.  
Սիրս նոյն խենք տրոփով խօլ մտքիս նես կը կռուի  
Ամէն անզամ ափսոսայ երբ օրերուն վրայ մեկնած :

Գուցէ ներկան տալ մարմին չկարենայ Երազիս,  
Ներկան՝ սժզոյն, անժպիս, իր խոսումին դրուժան.  
Այլ ապազան՝ լուռ ու կուրպ, զեռ կը մոզէ այսօր զիս.  
Լաւ է ապրիլ բայց արագէս, մնալ Յոյսէն անբաժան:

P. JONES